


# ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՈԳԻՆ

ԿԱՄ

# ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ

## ԶԱՐԳԱՑՈՒՄԸ



Գրեց՝

Յ. Պ. ՊՈՂՈՍԵԱՆ, Ph. D.

Հեղինակը՝ «ՀԱՅ ՅԵՎԼ և ՀԱՅՈՒԹԵՐՆԵՐ»

ՀԱԳԵԲԱՆՈՒԹԵԱՆ ԼՈՅԱՆ ՏԱԿ զբան:



Տպարան «ԱՐԴ»

ՊՈՍԹ-ԸՆ. Մէսս., 1920

## ՀԵՂԻՆԱԿԻՆ ԱՆՏԻՊ ԵՐԿԵՐԸ

1. Յեղին ՓիլիսոփաՅՈՒԹԻՒՆԸ,
3. Յեղացին ԳԵՐՄԱՆԻԿ,
2. ՀԱՅ ՅԵՂԸ ԵՒ ՄԻԶԱՎԱՅՐԸ,
4. ՄԱՆԿԱՆ ՀՈԴԵԲԱՆՈՒԹԻՒՆԸ,
5. ՏԵՇԵՍԱԿԱՆ Ո-ԱՄԿԱՆԱՐՈՒԹԵԱՆ ՀՈԼՈՎՈՅԹԸ,
6. ՏԵՇԵՍԱԿԱՆ Ո-ԱՄԿԱՆԱՐՈՒԹԻՒՆ,
7. ԲԱՆՈՒՈՐԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԵՒ Ո-ԱՄԿԱՆԱՐՈՒԹԻՒՆԸ.



1. The individual and society
2. Socialization of the school
3. Superman idea
4. The problem of moral instruction in the public schools,
5. A study of the introduction of science into secondary curriculum

483

ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՈԳԻՆ

ԿԱՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

A 25968



COPYRIGHT 1920 BY  
H. B. BOGHOSIAN Ph. D.  
BOSTON, MASS.

---

ALL RIGHTS RESERVED

# ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՈԳԻՆ ԿԱՄ

## ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Պատութիւնը անհատի և ընկերութեան իւրարու դէմ մղած գարաւոր պալքարին հետևանքն է : Առաջինը կեղրոնախոյս զօրութիւն է , իսկ երկրորդը՝ կեղրոնաձիգ . մէկը աճումի , յառաջացումի , և ընդլայնումի կը ձգտի , իսկ միւսը՝ պահպանումի , լճացումի , և ինքնամփոփումի . մէկը ազատութեան և լոյսի կ'երկարածղուի , իսկ միւսը պահպանութեան ու խաւարի կը դիմէ : Առողջ մըշակոյթն ու քաղաքակրթութիւնը այս ներհակ աղդակներուն ծնունդն են :

Եթէ Ասիան ու Եւրոպան իրարու հետ բաղդատենք կրնանք ըսել թէ Ասիան ընկերութիւնը կը չ'շտէ , իսկ Եւրոպան՝ անհատը : Առաջինը կը րօնական է , իսկ երկրորդը՝ զիտական , մէկը կեղրոնացումի կը ձգտի , միւսը՝ ապակեղրոնացումի , առաջինը միապետական է , իսկ երկրորդը՝ աղատական ու ուածկավարական :

Խնդիրը եթէ փիլիսոփայական տեսակէտէ դիտենք , կրնանք ըսել թէ կեանքը բացարձակէն դէպի մասնաւորը , անանձնականութենէ դէպի անձնականութիւնը ու անհատացումը , և միատարբէն դէպի այլատարը կը յառաջանալ : Հէրպէրթ Սրէնսըր այս իրողութեան վրայ էր որ իր «տիեզերական հոլովոյը» զլիսաւորաբար երկու առ

տիճանականութեան (Process) այսինքն «միատարրի» և «այլատարրի» բաժնեց, և Պըրկուրնի «տեւողութիւնն» (duration) ու «ելեկչը» (Fluctuation) մեջի կուզալ թէ նոյն հիման վրայ շիմնըւած են:

Ո՞չ միայն փիլիսոփայութիւնը այլ թէ՛ մեր և թէ՛ բազմաթիւ օտար հեղինակներու կողմէ կենարանութեան, մարդարանութեան, լեզուարանութեան, ընկերարանութեան և հոգեբանութեան վրայ կատարած խուզարկութիւններն ալ կը հասաւատեն որ այս տիեզերական շարժումին բնոյթը ընդհանուրէն դէպի մասնաւորը, անդործարանական կեանքէն՝ դէպի գործարանականը, և միապետական դրութենէն դէպի ուամկավարական դրութիւն կը յառաջանայ:

Հիմա իրերը աւելի մօտէն սերտենք վերովիշեալ իրողութիւնները հաստատելու համար:

Նախ վայրկեան մը անդրագառնանք կենսարանական աշխարհին:

Կենսարանական դիտութիւնները ցոյց կուտան որ կեանքը իր ամենապարզ ձեին մէջ ի յայտ կուզայ միարժիչ կոչուած կենդանիներով որոնք գերմանացի մեծ կենսարան Հէքէլի խօսքով «անկազմ կազմ» մըն են: Անոնք ո՞չ աչք ունին, ո՞չ ոտք, ո՞չ բերան, ո՞չ սիրտ, ո՞չ ստամոքս, ո՞չ մկանունք, և ո՞չ ալ՝ որևէ է ուրոյն գործարան, միևնոյն ատեն անոնք կենդանի են, և միևնոյն գործարանով թէ՛ կը չնչեն, և թէ՛ կը սերնդագործեն:

Սակայն դարերու ընթացքին հետզետէ

կեանքը կըսկոի հոլովուիլ, յառաջանալ և բարե-  
փոխուիլ։ Այսպէս միարջիշներուն բազմարջիշնե-  
րը կը յաջորդեն ինչպէս վօլվոսինաները, վօլվօքս-  
ները, սպունգները ևայլն ուր կեանքի պաշտօն-  
ները աւելի ևս կը զատորշուին և միատարր ու  
անկաղմ կեանքէն դէպի անհատականացում աչ-  
քառու ձգտում մը կը տիրէ հակառակ իրենց ապ-  
րած սերտ խճրակցական կեանքին։

Եթէ միարջիշներէն ու բազմարջիշներէն անց-  
նելով, կենդանական կեանքի վերին աստիճաննե-  
րուն ինչպէս մըջիւններուն և մեղուններուն վայր-  
կեան մը անդրադառննք, կը տեսնենք, որ թէկ անոնք իմացական ու ընկերական կեանք մը կ'ապ-  
րին, բայց հակառակ այս բոլորին՝ ինչպէս կը  
պնդեն բազմաթիւ գիտուններ ու հետախոյդներ,  
ի միջի այլոց Հուիլըր, Պուխնէր, Փէքհան, Թօրէլ  
և Լօրտ կվրապըրի, անոնք աւելի ևս ուամկավա-  
վարական դրութիւն մը ունին քան թէ ընկերվա-  
րական, ուր իւրաքանչիւր մըջիւն ու մեղու ի-  
րենց յատուկ ուրոյն պաշտօնը ունին։ Հոն ոմանք  
զինուոր են, ոմանք զործաւոր, իսկ ոմանք ալ՝  
թազաւորն ու թազուհին վտանգէ պաշտպանող  
պահակներ։ Ուրեմն դասակարգերը արդէն իսկ  
ստեղծուած են։

Այսպէս, կենդանական աշխարհի մէջ կայ ու  
կը տիրէ օրէնք մը ուր կեանքը միարջիշներէ,  
այսինքն անկաղմ կազմաւորութենէ, դէպի բազ-  
րարջիշները, և անհատականացում կը դիմէ։

Եւ ընութեան ճամբան հոլովութական ու ուամ-  
կավարական ճամբան է։

Հիմա կենդանաբանական աշխարհէն անցնելով նախապատճական շրջաններուն դանք :

Անգլիացի փիլիսոփաներէն Հօպպս, Լաք և Հըքսլի, և Ֆրանսացի փիլիսոփաներէն Ժան Ժադ Բուսո իրենց փիլիսոփայութիւնը նախապատճական մարդուն սանձարձակ ազատութեան անհատականութեան վրայ հիմնեցին : Սակայն խուզարկութիւնները ցուց կուտան որ անոնք բռնորովին սխալած են իրենց ենթադրութիւններուն մէջ : Ամերիկայի ամենէն լուսամիտ ընկերաբենը Լ. Ֆ. Ռուստ, և Աթքինսըն, Տարուին, Փէյրսըն, Մընըր, Հօլիթ Բօմէնս Քրօփաթքին և ուրիշներ կը պընդէն թէ նախամարդը սանձարձակ չէր, և իր անհատականութիւնը իր պատկանած ցեղին, համայնքին հետ կը նոյնանար :

Դարձեալ մարդաբաններէն Մընթօ, Լանկ, Մօրկըն, Օպպօրն, Պօպ, Բիփլի և բազմաթիւ ուրիշներ իրենց կատարած խուզարկութեանց արդիւնքը ըլլալով կը հաւաստեն թէ նախամարդը ընկերական էր և իրը «Հորդա» (հօրս) կ'ապրէր և ո՛չ թէ Հօպպսի, Ժան Ժադ Բուսովի և ուրիշ փիլիսոփաներու բաժին պէս սանձարձակ ազատութեան և անհատականութեան տէր էր : Կարելի է որ նախամարդուն ողին կրնանք անփոփել և ըսկը հոն տիրապետող ողին «Հորդա»յին, ցեղին ողին էր :

Նոյն ողին իրական է նաև արդի Պուշմաններու, Աւարալիոյ բնիկներու, Հնդիկներու, Հօթէնթներու և բոլոր բարբարոս ցեղերու և աւրէքներու մէջ : Հոն ցեղին ու համայնքին ողին է

տիրականը, և անհատին ազատութիւնը, անոր ձայնն ու իրաւունքը համեմատաբար շատ քիչ նրանակութիւն ունին :

Նախապատմական շրջաններուն մէջ անհատականութեան և անձի զարգացման մէջ կարևոր տեղը կը գրաւէ նաև տօտեմական դրութիւնը տասն և երկու հսկայ հատորներու մէջ ամփոփած է : Սակայն կը ցաւինք որ առանց խնդիրներու մանրամասնութեանց մտնելու մենք միայն պիտի բաւականանք անոր ողին ամփոփելով և հարեւանցի զայն յիշելով ու անցնելով :

«Տօնեմ» բառը Զիփէվա Հնդիկներու լեզուէն առնուած է, և կը նշանակէ «խումբ» (group), «ցեղ» (Tribe) : Տօնեմական դարը կազմակերպական տեսակէտէն աւելի բարձր մակարդակի վրայ կը դանուի քան նախնական դարը : Հոն բոլոր ցեղը «աստուած» մը ունի, ինչպէս «անդզ» մը, «կով» մը, «գառնուկ» մը, «խոյ» մը, «օձ» մը, և կամ ուրիշ որ և է կենդանի մը, և ամբողջ ցեղին անդամները կը հաւատան թէ այդ աստուածը իրենց նախահայրն է, և իրենցմէ իւրաքանչիւրը այդ աստուածոյն մէկ մասը, մէկ անդամը կը կազմէ : Այլ խօսքով կրնանք ըսել թէ հոս միայն մէկ անձնաւորութիւն կաէ, այդ ալ իրենց աստուածն է, և ամբողջ ցեղը այդ աստուածոյն մէջ կ'անձնաւորուի : Ասիկա տօտեմական դրութեան առաջին փուլն է :

Ասկէ վերջ կը տեսնենք որ, թէ՛ ամբողջ ցեղը իր ուրոյն ու սեփական տօտեմը ունի, և թէ՛ նոյն ցեղին իւրաքանչիւր անհատը իր ուրոյն տօտեմը,

աստուածը ունի : Այլ խօսքով , ցեղը և անհատը իրարմէ զատորոշուիլ սկսած են , և ցեղը իր ուրոյն տօտեմը ունենալով հանդերձ կ'արտօնէ որ իր անդամներէն իրաքանչիւրն ալ իր ուրոյն տօտեմը ունենայ : Ասիկա տօտեմական դրութեան երկրորդ փուլն է :

Իսկ երրորդ փուլը այն է թէ իգական սեռը , որ մինչև այս տաեն աննշան տեղ մը ունէր , կ'սկսի իր ուրոյն տօտեմը ունենալ որը «յացման տօտեմ» (conception Totem) կը կոչուի :

Տօտեմական դրութիւնը թէև ամենահին դրութիւններէն մէկն է , և սակայն մենք զանոնք կը պաշտենք ու կը գործածենք մեր առօրեայ կեանքին մէջ : Արդի քաղաքակիրթ ժողովուրդներու դրօշակներուն վրայ գտնուող «անգղոներն ու խորհրդանշանները , Հին Եղիպատոսի (Արիս)ն ու Հնդկաստանի (Կովյալ) , Հին Ռւխտի մէջ Հրեաններու կողմէն ընդունուած (պառնուկն) ու Նոր Ռւխտի մէջ Քրիստոսի տեղ յիշուող «դառնուկ»ը , Հայ Պատմութեան ու զինանշանի մէջ փառաւոր տեղ մը դրաւող «խոյ»ը , Մահմետական աշխարհին «խող»ը , և Դիւցազններգութիւններու , Սր . Գրքերու և կրօնքներու մէջ յիշուող «վիշապօններն ու «օձ»երը , աշաւասիկ այս հին տօտեմական դրութեան մնացորդներն են պարզապէս :

Դարձեալ կրօնքի մէջ տեսնուող բաղմաթիւ սովորութիւններն ու հաւատալիքները ասոր մնացորդներն են :

Այսպէս , առաջին փուլին կը համապատասխանէ Հոռվմէական կաթոլիկ Եկեղեցիներուն Սուր

բերու պաշտումը, երկրորդ փուլին կը համապատասխանէ շատ մը Քրիստոնեաներուն՝ ինչպէս Սր. Յակոբի, Սր. Կարապետի, Սր. Գէորգի և այլն, անուան օր յատկացնելու սովորութիւնը. իսկ երրորդ փուլին կը համապատասխանեն շատ մը անմեղու պարզածիտ հաւատացեալ կիներուն մասնաւոր Սուրբերուն հանդէպ տածած պաշտումն ու սէրը:

Տօտեմական գրութիւնը զմեզ կ'առաջնորդէ ուրիշ կարեւոր շրջանի մը ուր տիրական անձնաւորութիւններ ու անհատականութիւններ երեան կուգան: Անիկա Դիւցազներու և հերոսներու ըրքանն է: Հարկաւ տիրական անձնաւորութիւններու գոյութիւնը նախնական մարդուն և հորդալին բոլորովին անծանօթ բան մը չէր:

Սակայն տօտեմական այս դրութիւնն էր որ տիրական անձնաւորութիւններ յառաջ բերաւ, անհատականութիւնը շեշտեց, և վերջապէս դիւցազներու ծնունդ տուաւ, ու այս ալ, իր կարգին, պետութեան հիմնարկութեան պատճառ դարձաւ:

Արդէն բուն իսկ այս վայրկեանը տօտեմական դրութեան վախճանը, իսկ դիւցազներու և աստուածներու շրջանին սկզբնաւորութիւնն է:

Ահաւասիկ այս լոյսին տակ կրնաչ հասկցուիլ հէքեաթներու, դիցարանութիւններու, պատմըւածներու և ժողովրդական բազմաթիւ ասացուածքներու մէջ տիրող դիւցազներու, դեերու, «նին»երու, սատանաներու և աստուածներու հրաշագործութիւններու ողին: Հոս անցողակի յիշենք որ Եթէ մէկը Հայ անհատականութեան ծագումն ու

զարդացումը ուսումնասիրել կ'ուղէ, անհրաժեշտ  
է որ նախ հայկական հէքեաթներն ու դիւցազներ-  
դութիւնները, աստուածներն ու պատմութիւնները  
հաւաքէ, դասաւորէ, և չետոչ ալ զանոնք արդի  
հոգերանութեան լուսին տակ վերլուծէ, և հայկա-  
կան հոգլոյն հոլովոյթը սերտէ :

Դարձեալ հոս պիտի գտնենք Հոմերոսի դիւ-  
ցազներուն, Նիոպէլունկընի Սիկփրիտի, Ենէսսի  
և Հայկի դիւցազնութեանց զաղտնիքները, ի՞նչ է  
Քարլայլի «Դիւցազներ և Դիւցազնապաշտութեան»  
իմըրսընի «Ենէրկաչացուցչական Մարդերուն», Իու-  
սէնի «Փողովուրդին Թշնամին» և Նիչէի «Գեր-  
մարդուն» ոգին, եթէ ոչ տիրական անհատականու-  
թիւն մը յառաջ բերելու նոյն դիւցազնական շըր-  
ջանի ողիին վերաբարպութիւնը . . . :

Պատմականօրէն խօսելով նախնական ու տօ-  
տեմական շրջաններէն վերջ Հին Յունաստանի մէջ  
է որ անհատականութիւնը իր բազմարեզուն կող-  
մերովը ի յայտ կուգաչ : Ինչպէս ըսինք բացար-  
ձակ բոնապետութիւնը Արևելքի յատկանիցն էր,  
ուր ամէն բան պետութեան կը վերաբերէր : Զի-  
նաստանի իր նախահայրերուն պաշտելու դրու-  
թիւնը, Հնդկաստանի և Եզիպտոսի «Գաար»ի զը-  
րութիւնը, Պարսկաստանի ազգայնական կրթու-  
թիւնը, և Հրեաններու աստուածպետական դրու-  
թիւնը, բոլորն ալ անհատականութիւնը ճնշած ու  
կեղեքած են, մինչդեռ Յունաստանը եղած է այն  
առաջին երկիրը ուր անհատականութիւնը չեշ-  
տուած՝ անձի, իրաւունքի, սեփականութեան, դա-  
դափարի աղատութեան, և քաղաքացիական իրա-

ւունքի և պատասխանատուութեան զարկ տրուածէ : Հին Յունաստանի անհատականութեան եւ անձի դարգացման մասին կազմած գաղափարը կըրսնանք ըսել թէ արդի քաղաքակիրթ ազգերու գաղափարականին հետ կրնաչ համեմատուիլ : Յոյնն էր որ առաջին անգամ քաղաքալին ազատութեան գաղափարականը շեշտեց և զայն իրականացուց , ուամկավարական պետութիւն մը հիմնելով : Ան էր որ առաջին անգամ մարդը տրամաբանող անհատականութիւն մը նկատեց , և բուն այդ սկզբունքին արդիւնքը ըլլալով էր որ իրաքանչիւր Յոյն անհատ իր բնաւորութեան մէջը վինտուեց ու նուիրագործեց իր անհատական կեանքի վախճանը , և բարոյականութեան վսեմ գաղափարականը :

Այս հիմնան վրայ յենլով է որ Սըր Հէնրի Սըմնը Մէյն կ'ըսէ . «Փոքրիկ ազգի մը . . . տրուած էր յառաջդիմութեան սկզբունքը տղանալու գաղափարականը : Այդ փոքրիկ ազգը Յոյնն էր» :

Սակայն ի՞նչ էր այն ազգակը որ Յոյնը անհատականութեան մղեց : Կարելի է որ այս մասին ուրիշներ մեզի տարակարծիք ըլլան , և սակայն , մեզի այնպէս կը թուի թէ Յոյնի անհատականութեան և անձի դարգացման բուն պատճառը Յունաստանի աշխարհագրական դիրքին և տեղագրական կազմին մէջ պէտք է վինտուել : Երկրին զանազան մասերը փոքրիկ լեռներով և բլուրներով , ձորերով և ծործորներով իրարմէ բաժնուած են , ու ասոր բնական արդիւնքը հարկաւ անհատականութեան զարգացումը պիտի ըլլար :

Այս առթիւ անցողակի ըսենք որ Հայուն անհատականութեան և հոչակաւոր «անմիաբանու-

քեան» ակն ու աղբիւրն ալ Յունաստանի նման Հայաստանի աշխարհագրական դիրքին և տեղագրական կազմին մէջ պէտք է փնտռուի : Այն մարդիկը որ Հայկական հոգւոյն հոլովոյթը կ'ուսումնասիրեն, անհրաժեշտ է որ նախ Հայաստանի տեղագրական կազմը և կլիման սերտեն : Առանց անոր՝ Հայուն հոգին ու իր պատմութիւնն ու աւանդութիւնները անկարելի է կատարելապէս հասկընալ :

Այս Յոյն անհատականութիւնը Հոմերական չրծաններուն մէջ երկու ձեռլի յայտ կուղալ : Ասոնցմէ մէկն է «Գործի Մարդ» (Man of Action), իսկ միւսը «Խնասութեան Մարդ» (Man of Wisdom) : Առաջինը Արիլեսի անուան ներքեւ անձնաւրուած է, իսկ երկրորդը՝ Ողիսկոսի, այս երկուքըն ալ արդէն իսկ ծանօթ են Յոյն Գրականութեամբ զրադողներուն :

Դարձեալ Յոյները իրենց անհատականութիւնը կրօնքի մէջ ևս ի յայտ բերած են Հայ ցեղին պէս : Վետական Երգերուն (Vedic hymns) մէջ չի կալ բան մը որ անոնք որդեղբած չըլլան : Սակայն հոն ո՛չ Սեմական վախը, ո՛չ Եղիպտական սարսուուը, և ո՛չ ալ աներեսոյթ ոչժի մը առջե մարդկացին անձնաւորութեան նուաստացումը, ի յայտ բերուած են : Իրենց կրօնքը բնութեան և մարդկացին կեանքին մէջ զեղեցիկին պաշտումն էր իր բոլոր ձևերովը : Գիշերը, խաւարը, մահը, քոնը, սէրը և ճաշակը Յոյներու կողմէն յաջողապէս անձնաւորուած էին, և անոնց աստուածները

անհատականութիւններ էին աւելի քան թէ վերացական գոյսութիւններ :

Մնդիրը քաղաքական տեսակէտէ դիտելով, ընդհանուր առօձամբ, Յունական կեանքը երկու դլիմաւոր մասերու կրնայ բաժնուիլ: Առաջինը Սպարտական դրութիւնն է, իսկ երկրորդը՝ Աթենականը: Մէկը Տօրիական ցեղերու կեանքն է, իսկ միւսը՝ Յոնիական ցեղերունը:

Սպարտական դրութիւնը Յունական նախնական կեանքին մնացորդն է, իր աճրողջական ձևերովը: Հոն պետութիւնը բացարձակ իշխանութիւն ունէր անհատականութեան վրայ: Անոր անհատին վրայ ունեցած իշխանութիւնն ու հեղինակութիւնը մանկան ծնելէ շատ առաջ կ'սկսէր և կեաքի բոլոր փուլերը ինչպէս մանկութիւնը, պատանեկութիւնը և չափահասութիւնը իրենց աճրողջականութեամբը պետական հակակչոի (control) տակ էին, և կամ, այլ խօսքով, անհատականութիւնը պետութեան մէջ ընկլուզուած էր (submerged):

Բնդհակառակը, Աթենական Դրութիւնը ըստ սպարտականէն բոլորովին տարրեր մշակովթ մը, և քաղաքակրթութիւն մը լառաջ բերաւ: Աթենական Պետութիւնը Ռամէկավարական հողերու վրայ հիմնուած էր: Հոն անհատականութիւնը ո'չ թէ Պետութեան զոհը և անորգործիքն էր, այլ պետութիւնը անհատականութեան, իրաւունքի, արդարութեան, և ազատութեան զաղափարականին ձեւառորումն էր: Այլ խօսքով, Սպարտակի մէջ անհատը պետութեան համար էր, իսկ Ռամէկավար Ա-

թէնքի մէջ՝ պետութիւնը անհատին համար : Առաջինը բոնապետական ու ընկերվարական էր, իսկ երկրորդը՝ ազատական ու Ռամկավարական :

Ահա Աթէնքի այս Ռամկավարական պետութեան չնորհիւն էր որ Քրիստոսէ հինգ դար առաջ Յունաստանը արտադրեց անանկ փայլուն ազգային մշակութ մը, և քաղաքակրթութիւն մը, որ անմահ կը մնան պատճութեան էջերուն մէջ :

Պէրիկլէսի Շրջանն էր այս :

Յունաստանը քաղաքական ասպարէզի մէջ թեմիստոկլէսի և Պէրիկլէսի պէս դիւանագէտներ արտադրած էր : Արուեստի մէջ՝ Փիդիասն ու Մըրսնը, Պատմութեան մէջ՝ Հերոդոտոսն ու Թիւսիտիոսը, Եղելերգութեան (Tragedy) մէջ Եսդիզոսը, Սոփոկլէսն ու Եւրիփիտէսը, և Կատակերգութեան մէջ՝ Արիսթօփանէսը : Վերջապէս մարդկային բոլոր ուժերու և կարողութիւններու դաշտին մէջ համանման ստեղծագործող միգ ու ջանքի լայտ կուգային : Փիլիսոփաներ, սկեսոպիկներ, և աւելի վերջերը Տէմօքրիթէսի հիւլէական (Atomic) կամ անհատական փիլիսոփայութիւնը ահազին գեր կը խաղային ժողովրդին, այդ հսկալ անդիտակից զանգուածին միտքերը լուսաւորելու, զանոնք կրթելու և զարգացնելու գործին մէջ :

Իսկ Սպարտական, ընկերվարական պետութեան մէջ, ինչպէս ըսինք, անհատական ձգտումներն, ու ձեռներէցութեան ողին բիրտ ոչժին զոհուած են, և ահա այս էր պատճառը որ մինչզեռ Աթէնքը քաղաքակրթութեան մէջ կը փայլէր, Բարպրթան կը նումանար, մէկը կը յառաջդիմէր իսկ

միւսը կը լճանար : Եւ կամ այլ խօսքով , յաղթած էր լոյսը խաւարին , ազատութիւնը՝ բիրտ ոյժին , և Ռամկավար Աթէնքը՝ Ընկերվարական Սպարտացին :

Հարցը նոյնն է նաև նոր Հայութեան համար : Արդի Հայուն ծոցը երկու տարրեր սկզբունքներ կան , երկու տարրեր ձգտումներ : Մէկը Ընկերվարական է , իսկ միւսը՝ Ռամկավարական : Մէկը Սպարթական է իսկ միւսը՝ Աթենական , մէկը յետադիմական ու նախնական է , իսկ միւսը՝ յառաջդիմական ու արդիական , մէկը բիրտ ոյժը , «սօվան» կը պաշտէ , իսկ միւսը՝ անհատականութիւնն ու ազատութիւնը . վերջապէս առաջինը ապազգայնական է , իսկ երկրորդը՝ ազգայնական : Ո՞րը պիտի ընդունի նոր Հյութիւնը . Ընկերվարութիւնը , թէ Ռամկավարութիւնը :

Հայը Ռամկավար ծնած է իրնէ : Մեր պատմութիւնը Հայկի ազատութեան և անկախութեան ողբովը կ'սկսի : Անհատականութիւնն ու անձին զարգացումը Հայկական հոգւոյն տիրական յատկանիշերն են , Հայ աշխարհագրութեան Արարատն են : Այս անհատականութեան ողին , ինչպէս կը պնդեն ոմանք , մենք ո՞չ Քրիստոնէութենէն ստացած ենք , և ո՞չ ալ եւրոպական ազգերու պէս՝ դպրոցներու մէջ ուսած ու մշակած , այլ անիկա Հայկական հոգւոյն էութենէն բղիած է : Ռւրիչ ազգեր անհատականութիւնն ու Ռամկավար ողին կը մշակեն , իսկ Հայն ու Յոննը զայն կ'ապրին : Հայ ցեղը իր այս անհատական ողին չորս եղանակով լայտնարերած է : Առաջին՝ ինքնագուրիւ-


նուլ, երկրորդ՝ պատմութիւնով, երրորդ՝ լեզուլ, և չորրորդ՝ հաստառութիւններով։ Ինքնաղոյութիւնով՝ քանի որ գարերու ընթացքին Հայ ցեղը իր դոյցութիւնը պահած ու շարունակած է որպէս չի լուծուող, ուրիշն չի կլանուող տարր ձը, մինչդեռ իրեն դրկից հզօր աղջերը շատոնց անյալտացած ու ձուլուած են։ Պատմութիւնով՝ քանի որ գարերով իր վրաէն ացնող հեղեղներ, արշաւանքներ և ճնշումներ զինքը առերևոյթս հըսպատակեցուցած են թէե, բայց երբէ՛ք՝ Հայուն ուղին։ Անիկա, բոլոր գարերու ընթացքին, միշտ խրոխտ ու ըմբոստ եղած է, և շարունակ աղատութեան ու անկախութեան ձգտած է։ Իր լեզուով՝ քանի որ ցեղին այս խսկատիպ ու անմահ հանճարը հնարած է Հայ ա՛նքան ճոխ ու նուրբ ալբուրէնը և այն հրաշալի լեզուն, որ որևէ հին ու նոր լեզուներու հետ կրնաէ հպարտօրէն մրցիլ։ Իր հաստատութիւններով՝ քանի որ Հայ հաստատութիւններէն մին, Հոյակապ Հայաստաննաց Եկեղեցին, որ իր քոյր հաստատութիւններուն մէջ եղական է, ինքնին ապացուց է Հայուն ստեղծագործող ոգւուն։ անոր վարդապետութիւններն ու աւանդութիւնները, կազմն ու վարչական դրութիւնը Հայ անհատականութեան ու Խամկավար ոգւոյն անժըստելի ապացոյցներն են։

Յունական պատմա-փիլիսոփայութեան մէջ կարեւոր տեղ մը կը զբաւէ Սոփիկսաներու (Sophists) ըրջանը ուր անոնք անհախընթաց շեշտ մը զրին անհատականութեան զարգացման և անձնաւորութեան լուսաւորման ու հոլովովիթին վրաէ։ Անոնց

Փիլիսոփայութեանց կեդրոնը կը կազմէր Փրօթակօրաս մեծ սովիետի վարդապետութիւնը . այսինքն «մարդն է ամէն բանի չափանիշը» սկզբունքը : Սոքրատի պատմածին նայելով անոնք Յոյն երիտասարդութեան երեք բան սորվեցուցին, «խորհիլ, խօսիլ, և գործել», ինչ որ անձի զարգացման և ռամկավար պետութեան մը ծառալութեան մէջ Հսկայ գործ մըն էր : Սօքրատի և Պղատոնի կողմէն Սօվիետներու վերադրուած անբարոչականութեան զարգափարը բացասական հանդամանք ունի : Ցաւլի է տեսնել որ յետագայ բոլոր դարերու գիտուններն ու փիլիսոփաններն ալ, առանց խորհելու և կշռելու, թութակօրէն Սօքրատի ու Պղատոնի կողմէն Սօվիետներու վերադրուած սխալ մտայնութիւնները ընդունած և զանոնք «անբարոյական» և «Սօվիետ» լորջորջած են : Մեր համոզումը այն է թէ Սօվիետները, զլիսաւորաբար, Փըրօթակօրաս, Փրօտիկոս, Կորճիաս և Հիմֆիասն էին որ բարոյական փիլիսոփայութեան հիմքը դրին բան թէ Սօքրատ, որուն վերադրուած է այդ պատիւը դարերով :

Անոնք էին որ առաջին անգամ անդիտակից ժողովրդային բարոյականութիւնը փիլիսոփայական ու ներոլիք բարոյականութեան վերածեցին և Յոյն երիտասարդութիւնը տրամարանական ու ճշմարիտ բարոյական դրութեան մը առաջնորդեցին : Մշակութային տեսակետէն անոնք բնական ուսման տեղը ՄԱՐԴՈՒՆ ՈՒՍՈՒՄԸ ներմուծեցին :

Սօվիետներու կամ Լուսաւորութեան այս շըրջանը կարելի է հետեւեալ կերպով ամփոփել ըստ



A 95968  
II

Հօրնի : Յունատան քաղաքականութեան մէջ աղնուապետութենէն ուածկապետութեան դիմեց , արուեստի մէջ արուեստականութենէն՝ ստեղծագործութեան , պատմութեան մէջ աւանդութենէն՝ գիտութեան , ճարտարախօսութեան մէջ , պարզութենէն՝ յղկուն ու փալուն ոճի , դրականութեան մէջ դիցազներգութենէ և հովուերգութենէ՝ եղերերգութեան (tragedy) և կատակերգութեան (comedy) , կրօնքի մէջ աւանդական հաւատքէն՝ տրամարանութեան , և փիլիսոփակութեան մէջ դիցարանութենէն՝ անկախ խորհուղութեան : Ասոնց ամրողչականութիւնը անհատականութեան , ազատութեան և ձեռներէցութեան ողիին զարգացումը ցոյց կուտաչ , և հետեւարար խորհող մըտքերու կողմէն սովինստերու առաքելութեան սըրբութիւնն ու ծառայութեան ընդարձակութիւնը դիւրութեամբ կրնան հասկցուիլ :

Սակայն ցաւալի էր որ , ինչպէս ամենէն աղէկ բանն անզամ իր ծալրայեղութեան մէջ յոռի արդիւնքներ կուտայ , նոյնպէս անհատականութեան ծաւալումը և արմատական զաղափարներու յառաջացումն ալ իրենց վնասակար արդիւնքները տըւին : Սովինստերու վարզապետութեանց ազգեցութեան տակ արթնցող Յոլն երիտասարդութիւնը սկսաւ ծաղրել ամէն ինչ որ հին ու սպատմական էր : Հիմի ու նորի միջև սուր հակառակութիւնն ու պայքարը սկսած էր : Այս ընկերական երեսլթը պէտք էր որ խորհող միտքերը զրաղեցնէր և անոր ճար մը և կամ այս մասին համաձայնութեան եղը մը զըտնել տար :

Սոկրատ, Պղատոն, և Արիստոտէլ, երեք խոր-  
հող մտքեր, սկսան ի հանդէս զալ: Անոնց առաքե-  
լութիւնը կը կաչանաչ այս երկու ծայրայեղու-  
թեանց, այսինքն Հինի ու Նորի միջև ոսկեղէն եզր  
մը գտնելուն մէջ, ուր Հինն ու Նորը, ցեղն ու ան-  
հատը համաձայնութեան զային և համերաշխարար  
բնթանալին:

Սոկրատ Հիմ բռնելով «Ծանիր զենք» խօսքը, վարդապետեց թէ «ծանօթուրիւնը» (knowledge) տիեզերական հանգամանք կ'ենթադրէ քանի որ անիկա մասնակի (Particular) չէ այլ ցեղային (Generic) է, արդ, այս կէտէն յառաջանալով «ծանօթուրիւնը առաջինութիւն է» սկզբունքին հասաւ անիկա և ջանաց անհատական ազատ խորհութիւնը տիեզերական զիտակցութեան կալուածին մէջ փնտուել:

Պղատոն իր «Հանրապետութիւն» երկին մէջ ջանաց գտնել եզր մը ուր անհատը իր ազատ խորհութիւնը ունենալով հանդերձ կարենար իր զիրքը ճշգել հաստատութիւններու հանդէպ, և զինքը հաշոեցնել անոնց հետ : Պղատոն անոր լուծումը «գաղտփարներ»ու (Ideas) և «քարի»ի (good) մէջ գտաւ, ուր անհատը պիտի ջանայ իրագործել այն ինչ որ իրնէ կոչում ունի ընելու, և իր այս իրնէ կոչումը իրագործել ձգտելով թէ՛ ինքզինքը պիտի յայտնագործէ և թէ՛ ընկերութեան պիտի ծառայէ : Ուրեմն Սօբրատի և Պղատոնի համար անհատն և ընկերութիւնը համաձայնեցնող ու կեղէն եզր «Մանօքուրեան» մէջ կը կայանար, մինչդեռ Արխատուտէլի համար անիկա ոչ թէ «Մանօք

բուրեան) մէջ էր, այլ՝ «Երջանիկուրեան» (Happiness) և «Բարուրեան» (Goodness) մէջ։ Առաջինը տիեզերական հանգանանք ունի, իսկ վերջինը՝ մասնակի, ուր տիեզերականն ու մասնակին, ընկերութիւնն ու անհատականութիւնը կը միանան և գործարանական ամրողջականութիւն մը կը կաղման։

Հոս կ'արժէ անցողակի լիշել արդի Հայ հոգեկան շարժումը, մինչ Հայ ցեղը իր փոխանցման շրջանին (Period of Transition) կ'անցնի։ Մէկ կողմէն Հայ ցեղը իր անցեալով, աւանդութիւններով, պատմութիւնով, մշակութով ու հաստատութիւններով, մաքառումներով ու զաղափարականով կը ճգնի իրը կեղրոնաձիգ զօրութիւն մը անհատը ինքնամփոփել, իսկ միւս կոմէն՝ նոր սերունդը իր ազատական ձգտումներով, արմատական ու ծայրաշեղ զաղափարներով, կասկածներով ու անհաւատութիւններով, և յաճախ ալ իսկական սովորեատութիւններով կը ջանայ իրը կեղրոնախոյզ զօրութիւն մը ցեղին հեռանալ։ Այս հոգեբանական երևոյթը մէկ կողմէն ցեղին սիրտը կրծող ցեց մընէ, իսկ միւս կողմէն ցեղին հոգւոյն կենսականաթեթեան ապացուց մը։ Պէտք չէ որ դժգոհութիւն լոյտնենք այս մասին և կամ դատապարտենք այս երեսոյթը, այլ ուրախ ու զուարթ սրտով մը հոգեկան իրականութեան մօտենանք և ջանանք զանոնք վերլուծել ու համադրել։

Եթէ Հայութիւնը կ'ուզէ այս փոխանցման շրջանէն աւելի առողջ ու կենսունակ դուրս գալ, իւրին համար անհրաժեշտ է քանի մը խորհող մտքեր

արտապրել որոնց պաշտօնը պիտի ըլլայ ոսկեղէն եղը մը զտնել և հինն ու նորը իրարու շաղկապել, պահպանողականութիւնն ու արմատականութիւնը իրարու հետ համաձայնեցնել, սիրտն ու միտքը իրարու զօդել, և ցեղն ու անհատը իրարու հետ հաշտեցնել:

Հին Յունաստանի պէս Հայ Սոկրատ մը, Պրզատոն մը, և կամ Արխատոտել մը կրնա՞նք արտադրուել: Եթէ այս', ապա ուրբմն Հայը իր երկունքը անցուցած է արդէն . . . :

Յունաստանէն յետոյ, Հին Հռովմն է որ Մամկավարութեան տարածման ու անհատականութեան զարգացման մէջ մեծագոյն առաքելութիւնը կատարած է: Յունական ու Հռովմէական ցեղալին առանձնալատկութիւնները կրնան սապէս բաղդատուիլ: Յունական միտքը անհանդարտ, զգայուն և գեղեցկապաշտ է, իսկ Հռովմէական միտքը՝ կենսունակ, զործնական և օգտապաշտ: Յունական միտքը ենթակայական է, Հռովմէականը՝ առարկայական. մէկը ինքնատիպ է, միւսը՝ կազմակերպող. մէկը ներդաշնակութիւն, գեղարուեստ և կեանք կը սիրէ, իսկ միւսը՝ օրէնք, կարգապահութիւն. մէկը զործելէ այնչափ չախորժիր, իսկ միւսը՝ զործելէ հաճոյք կ'զգաէ. մէկը ազատութեան սիրահար, իսկ միւսը՝ կարգապահութեան. մէկը անհատականութեան ու անձի լուսաւորման կը տենչայ, իսկ միւսը՝ օրէնքի ու պետութեան հնազանդութեան կը ձգտի: Վերջապէս առաջինը իննդումերես պատանի մը, իսկ երկրորդը՝ չափահաս մարդ մըն է:

Անձի զարդացման ու անհատական հոլովոյթի տեսակէտէն կարելի է ամբողջ Հին Հռովմէական Պատմութիւնը երկու գլխաւոր շրջաններու բաժնել : Առաջին շրջանին մէջ ցեղն ու հաստատութիւնները բացարձակօրէն գերակշիռ են, և անհատն ու անձը իրենց բարելաւութիւնն ու կատարելագործութիւնը «Մեծ Եսին» մէջ կը փնտոեն, իսկ երկրորդ շրջանին մէջ ցեղն ու հաստատութիւնները իրենց գերակշուութիւնը պահելով հանդերձ՝ անհատին ու անձին զարդացման ազատ ասպարէղ կուտան : Եթէ Հռովմը Սպարթական ու Աթենական պետութիւններու հետ բազգատելու ըլլանք, կրնանք ըսել թէ Հռովմէական առաջին շրջանը՝ Աթենականին . մէկը հաստատութիւններն ու ընկերութիւնը կը չեշտէ, իսկ միւսը ազատականութիւնն ու անհատականութիւնը . մէկը միապետականութիւնը կը պնդէ, իսկ միւսը՝ Ռամկապետականութիւնը :

Ի՞նչ էր զուտ հաստատութիւններու նուիրուած Հին Հռովմէական աշխարհին մէջ յառաջ եկող այս հսկայ հողեկան հոլովոյթին պատճառը : Ի՞նչ էր այն հողեկան ազդակը որ մէկ ձեռքով Ասիական իսկ միւս ձեռքով Եւրոպական ազգերը կառավարող հսկայ Հռովմը յեղափոխած, և անոր կարդ ու սարքերը յեղաշրջած էր : Անիկա փոքրիկ Յունաստանն էր, Ռամկավարական Աթենքն էր : Փոքրիկ Ռամկավարական Յունաստանը՝ որ այս բըռնակալ ու միահեծան Հռովմին տիրապետութեան տակ ինկած էր, իր կարգին իր դրօշը պարզեց :

Մաքի զօրութիւնը, անհատական ողին, Հռովմէական էկզոններուն յաղթեցին, և գրիչը սուրբն տիրապետեց։ Հռովմը որդեգրած էր Ռամկավարութիւնը, որուն առաքելութիւնը պիտի ըլլար անհատականութեան, աղատութեան, իրաւունքի, և արդարութեան սկզբունքները տարածել, և ՄԱՐԴՈՒՆ ՎԵՀԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ հաստատել ի սիմեոս աշխարհի։

Սակայն Հռովմէական աղատութիւնն ու անհատական զարգացումը Յունականին հետ բազգատմամբ՝ երբէք իրենց կատարելազործութեան չի հասան։ Կատարեալ անհատապաշտութիւնը Հռովմէական մտքին համար օտար բան մըն էր։ Անոր ներքին ձգտումը հոգեկան հոլովոյթը կազմակերպական էին, և կազմակերպական ալ մնացին։ Հաստատութիւնները արմատականութենէ գերազաս սեպուեցան, անցեալը ապագայէն՝ հցեղն ու պետութիւնը՝ անհատէն նախընտրելի համարուեցան։ Հոս է Հռովմէական քաղաքակրթութեան ու մշակոյթին գերակայութիւնը։

Ահաւասիկ այս էր պատճառը որ Ստոյիկեան Փիլիսոփայութիւնը բարզաւած հող մը զտաւ Հըսովմէական մտքին մէջ, և կրնանք ըսել թէ Ստոյիկեան Փիլիսոփայութիւնը գերազանցօրէն Հըսովմէական եղաւ։ Պրութօսի, Սենեկայի, Մարկոս Օրիլիոսի և Եպիկտիտոսի պէս մեծ փիլիսոփաներ ու բարոյագէտներ Ստոյիկեաններ էին, որոնք «Ամբողջականութիւնը կատարեալ է» սկզբունքն ճամբար ելելով հասան «Մարդկութիւնը ամբողջականութիւն է» եղրակացութեան, ուր ա-

մԵն անհատ իր ազատ կամեցողութիւնովը իր պարտականութիւնը կատարելով՝ իր արժանավայել տեղը ողիտի դանէր այդ «ՄԵԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ» մէջ:

Այս ժամանակին էր որ Քրիստոս իր կրօնական վարդապետութիւնները կը քարոզէր: Անիկա էր կրօնական առաջին հիմնադիրը որ անհատականութեան, ազատութեան և արժանիքի կարեւորութիւնը ըմբռնեց ու վերադնահատեց: Հին Յոյն սովորութեանը «Մարդն է ամեն բանի չափանիւը» փելիսովայցին, Սոկրատ «Շանիր զիեզ» վարդապետեց, և Քրիստոս «Եթէ մարդ մը ամբողջ աշխարհը շահի և սակայն իր անձը կորսնցնէ, ի՞նչ կը շահի» պատգամեց: Պուտուան անձին զարգացումը յաւիտենական անզիտակից հոլովոյթին մէջ փնտուեց ու յայտարարեց թէ անհատը զզայնական ութը փուլերէ կը յառաջանայ, մինչև որ ներքին լուսաւորութեան (Inner Illumination) հասնի, իսկ Քրրիստոս անհատականութեան զարգացումը յաւիտենական ներոյժ հոլովոյթին մէջ փնտուեց, ուր անհատը խորհող նսէն դէպի կատարեալ նսը կը յառաջանայ: Քրիստոսի մտայնութիւնն ու անձին լուսաւորութիւնը երեք աստիճաններէ անցան: Առաջինին մէջ Անիկա ազգայնական Հրեայ մը էր, երկրորդին մէջ՝ տիեզերական Հրեայ մը, իսկ երրորդին մէջ Աստուածացած Հրեայ մը: Այլ խօսքով, «Որդի Մարդոյ»էն դէպի «Որդի Աստուծոյ» և անհատական նսէն դէպի կատարեալ նսը յառաջացած էր:

Ասոնք են, աշա, անհատականութեան աստի-

ճանական զարգացումն ու կատարելագործումը, և հոս կը կայանան Քրիստոնէութեան ճշմարիտ առաքելութիւնն ու սպազունը :

Մարդկային հոգին միշտ անհանդարտ և ուժարձակ (dynamic) է : Պահպանողականութիւնը ու արձատականութիւնը հոգւոյն երկու բևեռաներն են : Ծովը իր վէտվէտումները ունի, ընկերութիւնը՝ իր «ընկերաբանական ալիքները» և հոգին՝ իր ելեկջը՝ (Fluctuation) : Հոգին երկու ծայրայեղութեանց միջև կը տատանի առյաւէտ և յառաջդիմութիւնը այս երկութիւն արդիւնքն է : Առանց աչս երկու ներհակ ոյժերու վերլուծման, և առանց հոգւոյն այս երկու ծայրայեղութեանց միջև գտնուող ճօճման գաղտնիքը իմանալու, անկարելի է որ պտմութիւնը լիուլի հասկցուի : Պատմութիւնը հոգւոյն արձանագրութիւնն է : Ահաւասիկ հոգեկան աչս իրականութեան արդիւնքն էր որ Հին Յունական և Հոռվածէական անհատական ողին անգամ մըն ալ իր յաւիտենական մօր կը վերադառնար : Արեւելքը մէկ ծայրայեղութեան երթալով ընկերութիւնը կը շեշտէր, մինչ Հին Յունաստանն ու Հոռվածը երկրորդ ներհակ ծայրայեղութեան երթալով անհատականութիւնը շեշտեցին, և Հիմայ պէտք էր որ հոգին գէպի ետ ճօճէր ու ընկերութիւնը ընդպրէկը : Ահաւասիկ անոնց յաջորդող տասը խաւար դարերը մարդկային հոգւոյն գէպի ետ ընկերումին արձանագրութիւնն էն : Հոն անհատականութիւնն ու բարոյականութիւնը զոհուած են իշահ ընկերութեան, և կամ այլ խօսքով,

անհատը չնկլուգեցաւ յաւիտենական «Մեծ Ես»ին մէջ :

Նոր Պղատոնականներ ինչպէս Փիլոն, Պորովիւրիոս և Պղոտինոս և յաջորդական փիլիսոփաններ տիեզերական ցեղն ու յալտնութիւնը շեշտեցին ուր անհատը երեան կուգար որպէս զայն յայտնադորձող մեքենականութիւն մը, կամ պարզ դործիք մը : Խորհողը անհատը չէր, այլ բանականութիւնը (Reason), կամ յաւիտենական «Բանը» (Logos) որ ինքզինք անհատի միջոցով կը յայտնադործէր :

Նոյն ոգին աւելի տարածուն ու տիբրական տեղ մը կը դրաւէր կրօնական կալուածին մէջ : Նախնական քրիստոնեանները տրամարանութիւնն ու խորհողութիւնը զոհեցին իշահ կրօնքի և անդրաշխարհեան բարոյականութեան, և կամ այլ խօսքով կրօնական անհատականութիւնը մաքառեցաւ ձեռք ձգել իր փրկութիւնը տիեզերական ցեղին հպելով :

Ի՞նչ էին այն ազդակները որոնք նախնական քրիստոնեանները աշխարհէն զատելու և զանոնք ճգնաւորական կեանք մը ապրելու մղեցին : Մեղիկը թուի թէ անոնք դլխաւորաբար հետեւալներն էին .— Առաջին, Հին Հռովմէական ընկերական կեանքին ու բարոյականութեան վատասերումը : Երկրորդ՝ ժամանակակից Հրեաններու մէջ «Մեսիայի» մը զալստեան համար տիբող ճգնաւորական զաղափարականը և Եսոէնականութիւնը (Essentialism) : Երրորդ, Շնական (Cynic) փիլիսոփակութեան տիբրական ազդեցութիւնը : Չորրորդ, Հընդ-

կական ու Եգիպտական կրօնափիլիսոփայութեան միսթիք զաղափարներուն ծաւալումը, և Հինդհրորդ, նախնական քրիստոնեաներու դէմ մղուած հալածանքներն ու տիրող անստորյգ կացութիւնը: Ճգնաւորական (Ascetic) կեանքը գլխաւորաբար երկու տեսակի կրնայ վերածուիլ, որոնցմէ առաջինին մէջ մէկը առանձնական (Solitary) կեանք մը կ'ապրի, իսկ միւսին մէջ՝ վանական կեանք մը: Թէև ճգնաւորական այս կեանքը մարդկային յառաջդիմութեան տեսակէտէն մեծ պատրաստութիւն մըն էր զանոնք կրթելու համար տուկունութեան, հնազանդութեան և հաւատարմութեան մէջ, սակայն և այնպէս, հոգեկան առողջ բարձրութենէն դիտելով, անիկա եղերական, անրնականոն, և անտրամարանական վիճակ մըն էք.

Խաւար դարերու կրօնական ճգտումներու մասին խօսելու պահուն չենք կրնար անցնիլ առանց յիշելու նաև միսթիքականութիւնը (Misticism):

Անիկա թէև շատ քիչերու վրայ տիրած է, և սակայն, անոր ազգեցութիւնը ամրող Միջին դարերու վրայ տարածուած է և մինչև անդամ արդի քաղաքակրթութեան մէջ իրրև խորհրդապաշտութիւն (Symbolism) կը շարունակէ իր գոյութիւնը: Անիկա Յունական փիլիսոփայութեան, Արևելեան կրօնական միսթիք միտումներու, և Քրիստոնէական կարդ մը վարդապետութիւններու բաղադրութեան արդիւնքն էր: Աստուածաբանական կամ Փիլիսոփայական տեսակէտէն անիկա «Ծնորհիւն Աստուծոյ» իրերու իսկական բնոյթը հասկնալու ճգտում մըն էր, իսկ կրօնական տեսակէտէն ա-

նիկա Աստուածութեան հետ անմիջական հաղորդակցութեան մտնելու հոգեկան ջանք մըն էր ուր հոգին տիեզերական միութեան մէջ կ'ընկլուզէր, կը նոյնանար :

Երբ Քրիստոնեայ աշխարհը կը զոհէր խորհութիւնն ու բանականութիւնը ի չահ կրօնական անհատականութեան, և անձնականութիւնը կ'ընկլուզէր յաւիտենականութեան Եսին մէջ, Արարական աշխարհը իր առաքելութիւնը կը կատարէր Եւրոպան կրթելու նույիրական գործին մէջ: Պատաստ և Դամասկոս արևելքի մէջ, իսկ Գօրոսվա, Սալամանքա և Թօվէտո արևեմուտքի մէջ, Հին Յունական փիլիսոփայութեան ու մշակոյթին կեղրոնները զարձան: Սպանիոյ Արարական գործոցներու մէջն էր որ Քրիստոնեայ ազգերը կրթուեցան և աղատութեան ու քաղաքակրթութեան լոյսովը լուսաւորուեցան, ու ասոր արդիւնքը ըլլալով այլ և այլ կողմէն համալսարաններ հաստատուեցան ինչպէս Պօլոններ, Սալէրնո, և Փարիզ, որոնք Եւրոպական խաւարակուու ազգերը լուսաւորող, և աղատութիւնն ու անհատականութիւնը զարգացընող մէյլէկ լոյսի կեղրոններ զարձան:

Ահաւասիկ այս ատեննն էր որ Դպրոցական փիլիսոփայութեան (Scholastic philosophy) հիմքը դրուեցան և Լօմպարտացի Պետրոս, Ալպէրտոս Մակնաս, Թովմաս Ագուինաս, Տիւնս Աքաթըս, Ռեֆլեքտ ավ Օքտամ, և Ապէլարտի պէս գործոցական փիլիսոփաներ յառաջ եկան, որոնց փիլիսոփայութիւնները իրապատական (Realistic) և Անուանապատական (Nominalistic) անուանց տակ

ձեւորուեցան : Առաջինը Պղատոնական էր , Երկրորդը՝ Արխատոտէլեան , մէկը գաղափարապաշտական էր , միւսը՝ Նիւթապաշտական . մէկը ենթակարգական էր , միւսը՝ առարկայական . մէկը միութիւնը շեշտեց , միւսը՝ բազմութիւնը . մէկը «կը հաւատամ որպէս զի տրամաբանեմ» վիլիսուփայեց , իսկ միւսը՝ «կը տրամաբանեմ որպէս զի հաւատամ» վարդապետեց , վերջապէս մէկը կրօնքը շեշտեց , իսկ միւսը՝ բանականութիւնը : Ասիկա հոգեկան երկու ներհակ սկզբունքներուն պայքարն էր : Յաճախ այս դպրոցական վիլիսուփս ներուն վիճարանութիւնները շատերու կողմէն ծլծաղելի և անիմաստ բան մը նկատուած են , և սակայն մեղի կը թուի թէ անոնց այս սուր վիճարանութիւններուն արդիւնքն էր որ արդի Եւրոպական ազգերու մտաշին կարողութիւնները սրուեցան ու զարգացան , և մրւնոյն ատեն արդի անհատականութեան , ազատութեան և ուանկավարութեան հիմերը դըրուեցան :

Մենք ցորեկը քնանալ կը սորվինք և դիշերը՝ արթննալ : Միտքը իր յատակն իշնելով կ'առուղանայ , և անհատը յաւիտենական ցեղին հաղելով իր զօրութիւնը կ'ստանայ : Մեր յառաջդիմութեան , ազատականութեան և արժատականութեան գաղտնիքը Անցեալին մէջն է , և Ծամկավարութեան ողին ժողովուրդին ծոցէն կը ծնի : Գործնականութիւնը(Pragmatism) առողջ քաղաքակրթութեան փորձաքարն է :

Անցած տասը «հաւար Դարեր»ը մարդկութեան քնոյ շրջանն էին : Պէտք էր որ արթնու-

թեան ժամը զար : Վերածնուրիւնը (Renaissance) մարդկութեան այս խորունկ մրափէն արթըննալու շրջաննն էր :

Ի՞նչ էին այն ազգակները որոնք սպատմական այս մեծ շարժումը յառաջ բերին : Անոնք, թէև, այլազան ու այլատեսակ են, և սակայն գլխաւորները հետեւալներն են .— Տետոնեան անհատական ողին, Արիստոտելեան Բնագիտութիւնը՝ որ մարդիկ բնութեան առաջնորդեց, Խաչակիրներու դէպի Արեելք արշաւանքը, և անոր իրքի հետեանք Արեելքի և Արեմուտքի միջն հաստատ կապերու ստեղծումը, Արեելեան և Արեմուեան Եկեղեցիներուն համաձայնական շարժումը, Թուրքերու կողմէն Բիւզանդական Կայսրութեան անկումը, և Բիւզանդական գիտուններուն, և Յունական մշակութին Վոսփորի ափունքներուն դէպի Եւրոպա տարածումը, Վասողի գիւար, Ամերիկայի գտնուիլը, Կիւթէնզուրկի տպագրութեան գիւտը, Պազոմէոսի աստղաբայսական դրութեան վերցուիլը և անոր տեղը Գորենիկեան Արեգակնային Դրութեան ընդունուիլը և ասոր իրք հետեանք Գօլօմպոսի, Վասկօտեկամայի, Մակէլլանի, և Մարզո Փօլոյի նաւարկութիւնները, վաճառականական ձեռնարկները և Եւրոպիոյ մէջ առաջին անգամ ազգային գիտակցութեան զարգացումը : Ահաւասիկ ասոնք և ասոնց նման շարժումներն էին որ Վերածնուրիւնը յառաջ բերին :

Ինչպէս Հրեայ ցեղը Աստուածային Յայտնութեան ջահակիրը հանգիտացաւ, այնպէս ալ իտալական ցեղը Եւրոպական արթնութեան և քաղա-

բակրթութեան առաջնորդը հանդիսացաւ : Ան էր  
որ առաջին անգամ Հին Յունական և Հռովմէական  
մշակոյթն ու Դասական Գրականութիւնը առաւ և  
արդի Եւրոպական ազգերուն փոխանցեց : Իտա-  
լիոյ ճէջ Տանթէ, Փէթրաք, Պօքաչիօ և ուրիշ  
խորհող մտքեր անգամ մըն ալ դէպի ևա, Յունա-  
կան ու Հռովմէական փառապանծ քաղաքակրթու-  
թեան և ռամկավարական ոգիին դիմեցին, և Անգ-  
լիոյ ճէջ Բօնըր Պէյքըն 13րդ Դարուն, առաջին ան-  
գամ ըլլալով, փորձառական զիտութեանց հիմք  
դրաւ :

Ամբողջ Վերածնունդի ոգին կընայ երկու բա-  
ռով ամփոփուիլ, Մարդն ու Բնութիւնը : Առաջի-  
նը Մարդկայնական(Humanistic) էր, Երկրորդը՝  
բնական, ճէկը դրական էր, միւսը զիտական, ճէ-  
կը անցեալն էր, միւսը՝ ներկան, ճէկը ընկերու-  
թիւնն էր, միւսը՝ անհատակառութիւնը, ճէկը զրին  
ու զրականութեան ոյժ տուաւ, միւսը՝ իրին ու  
Բնութեան, վերջապէս ճէկը Կիկերոնականութիւնն  
(Ciceronianism) էր, իսկ միւսը՝ Արիստոտելա-  
կանութիւնը : Ահաւասիկ այս հոկայ շարժումնե-  
րու շնորհիւ մտքերը լուսաւորուեցան, ճաշակը  
զարգացաւ, անհատականութիւնն ու ազատու-  
թեան զաղափարականը մթնոլորտը լեցուցին, և  
արթնցող ազատական ու անհատական ոգիին առջեւ  
Անդրիական միտագետութեան հիմքը սասանեցան,  
և 1215 Բուլականին, առաջին անգամ ըլլալով, Ճօն  
Թագաւորի ճեռքով Սահմանադրութիւնը, «Մեծ  
Հրովարտակը» (Magna Charta) տրուեցաւ : Անգ-  
լիոյ առած քաղաքական այս հոկայ քայլը արդի

ուսմկառվարական պատմութեան մէջ անջնջելի պիտի մնայ:

Գաղափարական ու քաղաքական այս վերածնութիւնը յետագայ շրջաններու մէջ կրօնքի ու խղճի ազատութեան ազդանշանը պիտի ըլլար: Այսպէս ալ եղաւ: Պապականութիւնը որ դրեթէ ամբողջ Քրիստոնեայ աշխարհին վրայ կը տիրապետէր, և իր ուզածին պէս թագաւորներ իրենց գահէրէն վար կ'առնէր, արթնցող մտքին և անհատականութեան ազատ թոփչքներուն առջեւ ուշ թէ կանուխ տեղի պիտի տար: Գերմանիոյ մէջ Մարթին Լուտեր և Մելէնքթօն, Զուիցերիոյ մէջ Զուինկլի, և Ֆրանսայի մէջ Քէլլիին Խղճի ազատութեան ջահերը վառեցին, և Պապականութեան, այսինքն կրօնական բռնակալութեան դէմ ցցուեցան: Բողոքականութիւնը հաստատուած էր արգէն: Այս էր Բարեկարգութեանց Շրջանը:

Ուրեմն Վերածնութեան հետևանքը ըլլալով՝ 1215ին առաջին անգամ Անգլիոյ մէջ «Մեծ Հռովարտակալ Սահմանադրական կառավարութիւն մը հաստատուած և հասարակութեան քաղաքական ազատութիւն տրուած էր, իսկ Բարեկարգութիւնով Պապականութիւնը առաջին անգամ իր հեղինակութիւննէն զրկուած և կրօնական կալուածի մէջ Խղճի ազատութիւնն ձեռք բերուած էր:

Վերածնութիւնն ու Բարեկարգութիւնը կրնան սատէս բաղդատուիլ: Վերածնութիւնը իտալական էր, Բարեկարգութիւնը՝ Տետոնական, առաջինը Դասական ու Հեթանոսական Դրականութեան

ոյժ տուաւ, երկրորդը՝ Հայքապետական ու Քրիստոնէական Գրականութեան: Մէկուն նպատակը անհատական դաստիարակութիւն և զարգացումն էր, միւսին նպատակը՝ բարոյական ու կրօնական դաստիարակութիւնը, մէկը անհատական ու ինքնակեղրոն էր, միւսը՝ ընկերական ու բարեկարգչական, մէկը մարդուն ու Բնութեան զարձաւ, միւսը՝ մարդուն ու կրօնքին, մէկը Յունական ու Հըսովմէական էր, միւսը Տետոնական ու Քրիստոնէական, վերջապէս մէկը քաղաքական ազատութիւնը ձեռք բերաւ, իսկ միւսը՝ խղճի ազատութիւնը: Սակայն կէտ մը կար որ այս երկու շարժումներուն ողին կը կազմէր, այն էր անհատականութեան զարգացումը, և բանականութեան հոլովոյթը:

Բարեկարգութեան շուրջ խօսելու ատեն չենք կրնար անցնիլ, առանց յիշելու նաև Հայկական զերը: Պատմութիւնը ցոյց կուտայ որ Հինգերորդ Դարուն Հայաստանի մէջ Թոռնդրակեցիներ անունով բողոքական յարանուանութիւն մը յառաջ եկաւ, որոնք իրենց դէմ մզուող հալածանքներու պատճառաւ, այլ և այլ անուններու ներքե, ստիպուցան Հայաստանէն հոս ու հոն ցրուիլ: Իններորդ Դարուն Պաւղիկեաններ Թրակիա անցան, և քսան սերունդ Արեելեան Կայսրութեան մէջ աշխառու դէր մը կատարեցին: Անոնք Պուլկարիոյ մէջ Պօկոմելեան (Bogomiles) անունով կը ճանչցուէին, իսկ Յունական լեզուով՝ «Քաքարի» (Cathari), այսինքն «Մաքրակրօն» անունով: Յետոյ անոնք Պալքաննան երկիրներէն դէպի իտալիա

և Հարաւային Ֆրանսա անցան, ուր Տասներկրորդ Դարուն վերջը «Ալպինինսեան» (Albigensian) շարժումով երևան եկան. ասոնք թէև խժգժօրէն ջարդուեցան, սակայն չի բնաշնչուեցան, և անոնց սերմանած կրօնական այս բարեկարգչական ողին, և խղճի ազատութեան գաղափարականը լուտերի, Զուինկլիլիի և Քէլլինի միջոցաւ երևան եկան, և Պատգականութեան հեղինակութեան դէմ ցցուեցան, ու այսպէս հաստատեցին խղճի ազատութիւնը: Նատ մը պատմազիրներու հաւաստիացումներուն համեմատ Թոներակեցի Հայերն էին որ բարեկարգչական ողին ամրողջ Եւրոպայի մէջ տարածեցին, և Ճօն Ֆիսք (John Fiske) Ամերիկացի մէծ փիլիսոփան իր «Beginnings of New England» երկին մէջ, դարձեալ այս հայկական «Ռամլիավար» շարժումին կը վերագրէ Մաքրակրօն (Puritan) շարժումը, որ Ամերիկեան հաստատութիւններու հիմն ու բնոյթը կը կազմէ: Սակայն, դժբախտաբար, Հայ հասարակութիւնը հայկական այս մէծ շարժումէն շատ տեղեկութիւն չ'ունի: Այս իսկ պատճառաւ Քէմպրիճ Համալսարանի մարդարան Հէտարնի կը ճայնակցինք ըսելով թէ «Հայերը ի՞նչ փառապանծ անցեալ մը ունեցած են, սակայն, դժբախտաբար, շատ քիչեր տեղեակ են այդ փառապանծ անցեալին»:

Գաղափար մը դարերու ընթացքին ծնունդ կ'առնէ, և դարերու ընթացքին ալ կը մաշի, կ'անհնտանալ: Բնութեան մէջ ոչինչ լեզակարծ է, նոյնպէս և՝ մարդկային հոգւոյն մէջ: Ամէն բան աստիճանական է, և Ռամլիավարական ազատա-

կանութեան ու արմատականութեան զաղտնիքը աստիճանական զարգացման մէջ կը կայանայ : Յեղափոխութիւնը պարծանքն է իմաստակներու , ուրոնք պատճառէն աւելի արդիւնքը կը տեսնեն : Իմաստակներու համար Բարեկարգութիւնը յեղափոխութիւն մըն է , իսկ խորաթափանցներու համար՝ հոլովոյթ . նոյնն է պարագան Ֆրանսական և Ռուսական լեզափոխութեանց համար : Առաջինը ընկերվարութեան մեթուն է , իսկ երկրորդը՝ ռամէկավարութեան : Ընկերութիւնը մէկ օրէն միւսը չի բարեփոխութիր . Հռովմը ժամանակի ընթացքին շինուած է : Տնութեան մէջ փոփոխութիւնը շատ է , իսկ յառաջդիմութիւնը՝ քիչ , և քայլ մը յառաջդիմութիւն բազմազան ազդակներու արդինքն է : Տասնեւվեցերորդ դարէն մինչեւ տասնեւութերորդ դարու սկիզբը գլխաւոր երեք ազդակներ իրենց գերը կատարեցին , մինչեւ որ արդի քաղաքակրթութիւնը ծնունդ առաւ : Մէկը մարդկայնական էր , միւսը՝ աստուածաբանական , իսկ երրորդը՝ իրապաշտական , մէկը Յունական ու Հըսովնէական էր , միւսը՝ Տետոնական ու Քրիստոնէական , իսկ երրորդը՝ Ֆրանսական , մէկը Անգլօնաքսոնեան : Առաջինին մէջ մարդիկ դէպի մարդն ու բնութիւնը դարձան , երկրորդին մէջ՝ դէպի մարդն ու կրօնքը , իսկ երրորդին մէջ՝ գլխաւորաբար դէպի իրն ու բնութիւնը : Իրականութիւնն ու Գործնականութիւնը զբերէ արդի Եւրոպական մտքին յղացումներն են , թէև առաջինին արմատը Յունական մշակոյթին կ'երկարի , իսկ երկրորդին՝ Հռովմէականին :

Եւրոպական միտքը գիտական է, հետազննող է, և անոր բանալին է Բանականութիւնը, որ անհատականութեան պարծանքը կը կազմէ: 16րդ և 17րդ դարերը անձահ են, իրենց տեսակին մէջ, համանառանդ 16րդ դարը, քանզի արդի եւրոպական դիտական միտքը անոր մէջ ծնաւ: Ի՞նչ էին այն ազգակները որ մարդիկը մղեցին դէպ իրն ու ընութիւնը: Անոնք համառօտակի հետեւալներն էին.—

Անդիմոյ մէջ Բօմը Պէլքընէն յետոյ առաջին անգամ թրէնսիս Պէլքըն Արիստոտելեան «Նա ըստ»ին դէմ ընդվզեցաւ և իր “Novum Organum” ով ներածական տրամաբանութիւնը յառաջ բերաւ և բնական դիտութեանց հիմը դրաւ. Կալվէոս Հեռադիտակը հնարեց ու Լուսնթագի լուսնակները գտաւ, Նետոն «Զգողական ոյժի» օրէնքը գըտաւ, և գոյները բացատրեց, Հարվէյ «Արինաւորքութիւն»ը գտաւ, Թօրիչէլլի՛ «Օդաչափ»ը, Կէօրիքէ՛ «Օդամուղ»ը, (Air-pump), Նափիէր՝ «Ֆիպահամար»ը, (Logarithm), Փառքալ՝ օդին ծանրութիւնը, և Քէփլը՝ մոլորակային շարժման օրէնքը, Բօմէր՝ լոյսի արագութիւնը չափեց, իսկ Լուի 14րդ «Ֆրանսական Գիտութեանց Կաճառ»ը հիմնեց և Կարոլոս երկրորդն ալ՝ «Անդիմոյ թագաւորական Ընկերութիւն»ը հիմնեց:

Այս անհատական զարգացումը և խուզարկող միտքը ոչ թէ մինակ բնական դիտութեանց մէջ ի յայտ եկան, այլ նաև՝ դրականութեան մէջ: Եւ բոսպական երկու ազգերու տրուած էր այս ոսկեղէն դարերուն դրական չնորհքը: Մէկը Անդիման

էր, իսկ միւսը՝ Թրանսահն : Առաջինը Թրէնսիս Պէյքընը, Շէյքսփիրն ու Միլտոնը յառաջ բերաւ, իսկ Երկրորդը՝ Գորնէյլը, Մօլիէրը, Բասինը, և Ֆոնթէնը, Պուխէն, Փասքալը, Ֆէնէլօնը, և վերջապէս Մատան Տը Սէվինեէն :

Եւրոպական այս «իրապատական» միտքը ինքինքը Երեք ձեռվ յալտնագործեց : Առաջինը «Բանա-Իրապատական» (Verbal-Realistic), երկրորդը՝ «Ընկերա-Իրապատական» (Social Realistic) իսկ Երրորդը՝ «Առարկայա-Իրապատական» (Sense-Realistic) : Առաջինը մշակութային էր, Երկրորդը՝ ընկերական, իսկ Երրորդը՝ զիտական : Մէկը դասական գրականութեան ձեէն աւելի պարունակութեան ոչք տուաւ, միւսը՝ դործնականութեան, իսկ Երրորդը՝ բնական զիտութեան : Առաջինը գրական ճաշակը զարգացուց, Երկրորդը՝ դործնական միտքն ու նկարագիրը, իսկ Երրորդը՝ զիտական միտքն ու խուզարկութեանց ողին : Իրազմոս, Բապրյա և Միլտոն առաջինին ներկայացուցիչներն են, կլիքթ, Փիչամ և Մօնթաներ՝ Երկրորդին, իսկ Մուլգասթըրը, Պէյքըն, Բաթքէ և Դօմէնիոս՝ Երրորդին, և վերջապէս առաջինին աղրիւրը Հին դասական գրականութիւնն էր, Երկրորդին աղրիւրը՝ աշխարհն ու ընկերութիւնը, իսկ Երրորդին աղրիւրը՝ իրն ու բնութիւնը :

Եւրոպական այս զիտական ու դործնական միտքը Փիլիսոփայական կալուածին մէջն ալ ինքն զինքը ի յայտ բերաւ : Անհատը զիտակցութեան եկաւ, բանականութիւնը զարգացաւ, և մարդկային միտքը աստիճանաբար Գերբնականէն դէպի

Բնականն ու Բանականը դարձաւ։ Եւրոպական  
միտքը Բնապաշտական (Naturalistic) էր, քանի  
որ իրերը բնական պատճառաբանութեամբ վեր-  
լուծել ձգտեցաւ, և Բանապաշտական (Rationalis-  
tic) էր քանի որ Բանականութեան անհնարարձր  
տեղը տուաւ։ Այս երկու բառերը արդի փիլիսո-  
փայութեան կորիզը կը կազմեն։ Ֆրէնսիս Պէյքըն,  
Լաք և Հոպս առաջինին ներկայացուցիչներն են,  
իսկ Տէգարթ, Սրինօզա, և Լայոլնից երկրորդին։  
Ֆրէնսիս Պէյքըն գիտական աշխարհին երեք բան  
տուաւ։ Առաջին՝ Ներածական մեթոոր, երկրորդ՝  
Նիթը (Subject-Matter) այսինքն Բնական ու-  
սումները, իսկ երրորդ՝ Նոր Նպատակը, այսինքն  
Գործնականն ու օգտակարը։ Ֆրէնսիս Պէյքընի  
այս գիտական կամ փորձառական (Empirical)  
փիլիսոփայութիւնը իր հետեւորդներու, աւելինքն  
Լաքի և Հոպսի, միջոցաւ աւելի ևս զարգացաւ և  
յառաջ տարուեցաւ։ Իսկ Տէգարթ Բանականու-  
թիւնը զարգացուց։ Հին Դպրոցական փիլիսոփա-  
ներու մէկ մասը ըստ «Կը հաւատամ որպէսզի  
տրամարաննեմ», իսկ միւս մասը՝ «Կը տրամարա-  
նեմ որպէսզի հաւատամ»։ Սակայն Տէգարթ այս  
հին ճամբաններէն խոտորելով ըստ, «Կը հաւատ-  
կուսիմ որպէսզի հաւատամ»։ Այսպէսով տարա-  
կոյսէն ճամբայ ելլելով ըստ, «Տարակուսը խոր-  
հուրդ մըն է, խորհուրդը մտալին արարք մը»։  
«Կը խորհիմ, ուրեմն կ'ապրիմ» (Cogito ergo  
sum) եղբակացութեան հաստ, որուն փիլիսոփա-  
յութիւնը իր կարգին Սրինօզայի և Լայոլնիցի փի-  
լիսոփայութեանց ծնունդ տուաւ։ Սրինօզա տի-

Եղերական «Գոյակ»ը (Substance) չեշտելով, անհատը ամրողջականութեան կ'ստորադասէ, իսկ Լայպնից «Մօնատական» սկզբունքն ճամբայ ելելով առերիոյը անհատականութիւնը ամրողջականութեան կը գերադասէ իսկ իրականութեան մէջ անհատին ու ամրողջականութեան մէջ Գործարանական փոխարարերութիւն մը կը գտնէ որով կ'առաջնորդուի «Սկզբնական Ներդաշնակութեան Օրէնքին» (Law of Pre-established Harmony) :

Պատմութեան ընթացքին Անդլիան միշտ դորձնական ազգ մը եղած է : Երբեմն ազգեր երևակայած են, Անդլիա ապրած է : Երբեմն ազգեր փիլիսոփայած են, իսկ Անդլիան փորձած է : Գործնականութիւնը (Pragmatism) Անդլիական ցեղին տոհմային յատկանիչն է : Այս իսկ պատճառով իր փիլիսոփաները զուտ փիլիսոփայական կալուածէն հեռու մնացած են : Անոնք վերանցականութիւնէ (Transcendentalism) աւելի գործնականութեան դիմած են : Այսպէս էր Բօնըր Պէյքըն, այսպէս էր Ֆրէնսիս Պէյքըն, այսպէս էին նաև Ճօն Լաք և մէկզմէկու յաջորդող Անդլիական այլ փիլիսոփաները : Ինչպէս ըսինք, Լաքի փիլիսոփայութիւնը գործնական ու փորձառական (Empirical) էր : Անիկա բանականութեան այնչափ ոյժ տուաւ որ իր փիլիսոփայութիւնովը թէ Անդլիական և թէ՛ Եւրոպական բազմաթիւ սերունդներու մտայնութիւնը յեղաշրջեց : Իր այս ազգեցութիւնը յաջորդական հինդ տարրեր չարժումներու ծնունդ տուաւ : Առաջին՝ Բնական ու

Փորձառական Փիլիսոփայութեան, երկրորդ՝ Բանականութեան և Աստուածեանութեան (Deism), երրորդ՝ Կարգապահական (Disciplinary) Դաստիարակութեան, չորրորդ՝ Նիւթապաշտութեան, խոկ հինգերորդ՝ Քաղաքականութեան, ուր մարդիկ զէպի բնականն ու անհատականը դարձան :

Անդիմական լուսաւորութեան շրջանը սկսած էր : Բօլմատ, Գոլինս, Պոլինկարոք և Թինտալի պէս խորհող մտքեր Լարի փիլիսոփայութենէն այն չափ աղջուեցան որ ամեն տեսակ արմատական քայլերու դիմեցին, տիրող պահպանողական կարգուարքերու և նախուզաշտրումներու դէմ ապստամբեցան, Յունական ժամանակներէ մինչև Տէգարթ չարունակող «ի յառաջազումէ» (A Priori) սկըլրունքը վերցուցին, և Դերբնական Կրօնքին փոխան Բնական Կրօնիք (Natural Religion) հիմնեցին, որ պատմութեան մէջ Աստուածեանութիւն (Deism) անունով ծանօթ է :

Անդիման ոչ միայն բանականութեան և փիլիսոփայութեան մէջ հսկայաբայլ կը յառաջդիմէր, ոյլ քաղաքական աստրաբէդին մէջ ևս սոյն բնական ու անհատական ողին ի յայտ կը բերէր իր 1215ին հռչակած «Մեծ Հրովարտակով»ը : Մինչ Եւրոպական ազգեր բռնապետական լուծին տակ կ'ընկճառէին, անդին Անդիմա քաղաքական ազատութիւն կը վայելէր : Այս քաղաքական ազատութեան հետեւանքը այն եղաւ որ մէկ կողմէն Անդիմյ քաղաքական աստրաբէզը կ'ընդլայնուէր, և անիկա հետզհետէ աշխարհի տիրող պետութիւնը կը զառնար, խոկ միւս կողմէն ալ՝ ներքնապէս ճարտարա-

պետական ու վաճառականական հսկայ յառաջդիմութիւններ կ'ընէր :

Դարձեալ այս ռամկավարական ողիին չնորհիւն էր որ Անգլիոյ մէջ կրթական հաստատութիւն ներ կը հիմնուէին, և ժողովուրդին դաստիարակութեան ոյժ կը տրուէր, ու ասիկա ռամկավար երկրի մը կենսական ջիղն ու հողին է : Իթընի և Ռըկողի ազգային երկու հաստատութիւններուն մէջ արդի դիւանագէտ Անգլիան պատրաստուած էր :

Այս բնապաշտական ու բանազաշտական շրջանին Անգլիան երկու քաղաքական փիլիսոփաներ արտադրեց, մէկը Հովսի էր, իսկ միւսը՝ Ճօն Լաքը : Հովս իր «Լեվիարան»ով (1651) և Ճօն Լաք իր «Կառավարութեան ուրբագրած յօդուածներով» (Treatises on Government, 1690) «Ընկերական Պայմանագրութիւնը» (Social Contract) փիլիսոփայեցին :

Հովս պնդեց թէ, «Մարդս ի բնէ եսական անասուն մըն է, և ոչ քէ՝ ընկերական» : Այս պատճառով նախապատմական շրջաններուն մէջ մարդիկ մշտնջենական պատերազմ կը մղէին իրարուդէմ և զիրար կը բզքտէին : Սակայն այս «քնական վիճակէն» (State of Nature) զզուած՝ անոնք ըստիպուեցան միանալ և զօրաւոր մէկու մը առաջնորդութեանը յանձնել իրենք զիրենք : Այսպէսով Հովս իր փիլիսոփայութիւնովը Սթիւրրաններու բացարձակ Միապետութիւնը վարդապետեց : Իսկ Ճօն Լաք նոյն «բնական վիճակ»էն ճամբայ ելլելով պնդեց թէ թէև նախամարդը Հովսի պնդածին պէս մշտնջենական պատերազմի մէջ չէր, սակայն տի-

բող վիճակը խիստ անստոյդ և անորոշ էր. Հոն ո՛չ օրէնք կար, և ո՛չ ալ դատաւոր։ Ուրեմն, նախամարդը ստիպուեցաւ բնութեան այս անստոյդ կացութենէն փրկուիլ, և քաղաքական ընկերութիւն մը կազմակերպել, որուն պետք ընկերութեան մէկ անհատն է։ Այսպէսով Լաք Սահմանադրական Միապետութիւնը փիլիսոփայէց։

Հօպսի և Լաքի այս քաղաքական փիլիսոփայութիւնները տասնեռութերորդ դարուն ֆրանսացի ժագ Բուսոյի «Անհատապատական» փիլիսոփայութեան ծնունդ տուին, որը այլևայլ անուն ներու և զանազան չարժումներու տակ մեղի եկած հասած է։

Ասիկա Անգլիական լուսաւորութեան շրջանն էր։

Ահաւասիկ ա՛յս էր պատճառը, որ ֆրանսական երիտասարդութիւնը Անգլիա խուժելով անոր քաղաքական ու ոամկավարական ազատ մինոլորտը ծծեց, Հօպսի և Լաքի քաղաքական նոր փիլիսոփայութիւններէն ազդուեցաւ և ազատական նոր յոյսերով ու զաղափարներով տողորուած իր հայրենիքը վերադարձաւ։

Ի՞նչ էր այդ երիտասարդներուն պարտականութիւնը՝ եթէ ոչ քաղաքական ու մտային ազատութեան, անհատական զարգացումի, մարդկային իրաւունքի, և եղբայրութեան, արդարութեան ու հաւասարութեան վսեմ սկզբունքները ժողովրդ դային բոլոր խաւերուն մէջ սփռել, և օրին մէկը զանոնք Պուրածոններու կամայական ու բռնապետուկան կառավարութեան դէմ ոտքի հանել։

Այս վահմ շարժումին առաքեալներն էին՝ Ժան Ժապ Բուսո, Վոլթէո, Տիտէրօ, Հոլպախ և ուրիշներ։ Առաջինը մէկ կողմէն իր «Եմիլ»ով Դաստիարակութեան մէջ նոր ողի մը կը դնէր, իսկ միւս կողմէն «Բնկերական Պայմանագրութիւն» անուն գրքով (1762) քաղաքական ասպարէզին մէջ ազատութեան ու Ռամկավարութեան սկզբունքները կը տարածէր։ Երկրորդը՝ 18րդ։ Դարու մը տաւորական այդ տիտանը, իր բանախօսութիւններով ժողովրդին միտքը կը լուսաւորէր և զանոնք զէպի բանականութիւն կ'առաջնորդէր։ իսկ Տիտէրօ, Հոլպախ և ուրիշներ՝ աւելի՝ ևս «Համայնագիտարան»ներ զրելով Ռամկավարութեան այս ազատական ողին ժողովրդական խաւերուն մէջ տարածել կը ջանային։

Սակայն Վոլթէո և Բուսո ֆրանսական Լուսաւորութեան Պատմութեան մէջ միշտ Երկու տիտաններ մնացած են։ Առաջինը բանականութիւն առաքեալն էր, Երկրորդը՝ զգացումի։ մէկը գլխին սիրահարն էր, միւսը՝ սրտին։ Վոլթէո խորիող մըն էր, Բուսո զգացող մը։ Առաջինը ֆրանսական մտառականները ցնցեց, Երկրորդը՝ հասարակ ժողովուրդը արթնցուց։ մէկը կրօնական Հաւատաքննութիւնը (Inquisition) ֆրանսայէն վերցուց, միւսը՝ բնկերական նախապատրումները։ մէկը ազնուապետական էր, միւսը՝ ժողովրդական, մէկը արմատական ու յանդուզն էր, միւսը՝ արմատական և արկածախնդիր, վերջապէս մէկը տրամաբանող էր, իսկ միւսը՝ վիպող։ Ասոնք եր-

կու ներհակ անձնաւորութիւններ էին, որոնցմէ, իրենց բնորոշութիւններու տեսակէտէն, եթէ մէկը հիւսիս կը նայէր, միւսը հարաւ. սակայն կէտ մը կար ուր երկուքն ալ կը միանային. այն էր ժողովրդային զանգուածը արթնցնելու, և զայն Ռամկավարութեան առաջնորդելու առաքելութիւնը:

Այս էր Ֆրանսական Հուսաւորութեան չքջանը:

Ահաւասիկ անհատականութեան, ապատութեան, իրաւունքի, և ժողովրդային Վեհապետութեան Ռամկավարական այս վսեմ սկզբունքներու ֆրանսական բոլոր խաւերու մէջ տարածուելովն էր որ Պուրաբօններու, Ազնուականներու և Կղերականներու կամայական ու բոնակալական կառավարութեան տակ հիւծող ու կեղեքուող ժողովուրդը կառավարական պաշտօննեաններու կեղեքումներու, աղնուականներու ասպականնեալ կենցաղին և կղերականներու զայթակղեցուցիչ բարքերուն դէմ ընդվղեցաւ, իր ոյժերը միացուց, և աստուածներու պէս զոչելով Պասթիյլը պաշարեց ու քանդեց, բոնակալութեան զահը միանգամ ընդ միշտ տապալեց, աղնուականները սրէ, և իրենց սեփականութիւնները չուրէ անցուց, և այսպէս 1789 Յուլիս 14ին Ֆրանսայի մէջ առաջին անգամ զուտ ՌԱՄԿԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ մը հիմք զրաւ: Այս է Ֆրանսական Մեծ Յեղափոխութիւնը:

Սակայն չի մոռնանք ըսելու թէ Ֆրանսական Ռամկավարական Պետութենէն առաջ 1775 թուականին Ամերիկայի մէջ արդէն ուրոյն Ռամկավարական կառավարութիւն մը հաստատուած էր: Ամերիկան, որ մինչև յիշեալ թուականը պարզա-

պէս Անդլիական գաղութ մըն էր, Անդլիական կառավարութեան կողմէն իր վրայ դրուած ծանր տուրքերու հետեանքով ամէն կողմէն բողոքի ձայն բարձրացուց և իր արդար բողոքին աննկատ թողուելուն վրայ ստիպուեցաւ միանալ և ֆիլատէլ ֆիոյ Անկախութեան Սրահին մէջ առաջին անգամ ըլլալով ազստամբութեան դրօշը պարզել Անդլիական կառավարութեան դէմ և այսպէս հիմնել Ամենիկեան անկախ կառավարական պետութիւնը :

Այսպէսով Ռամկավարական երեք մէծ կառավարութիւններ հիմնուեցան աշխարհիս մէջ — 1215ին Հաստատուեցաւ Անդլիական Սահմանադրական կառավարութիւնը, 1775ին՝ Ամերիկեանը, իսկ 1789ին՝ Ֆրանսական Ռամկավարական կառավարութիւնը :

Ռամկավարութեան դարը սկսած էր :

Տասնեւութերորդ Դարը Անդլիոյ և Ֆրանսայի պէս Գերմանիոյ համար ալ Լուսաւորութեան Շըրջանը եղած է :

Մէկ կողմէն Անդլիական Աստուածեաններ, իսկ միւս կողմէն Վօլտեռ և Ժան Ժակ Ռուսո, իւրենց բանականութեամբ և ֆիլիսոփայութեամբ, մանաւանդ վերջինը իր բօմանթիք գրականութեամբ, խորունկ տագաւորութիւն թողուցին Գերմանական Վերածնունդին վրայ : Պազէտո, Հէրտէր, Ֆրօնէլ և Հէրսպարթ դաստիարակութեան, իսկ Ռուլֆ, Լէսաինկ և ուրիշներ ֆիլիսոփայութեան մէջ բանականութեան այս շարժման յառաջապահները հանդիսացան :

Սակայն բուն Գերմանական Լուսաւորութեան

Շրջանը կ'սկսի 1781 թուականին լոյս տեսնող էմանուէլ Քանթի «Բանականութեան Փնճադառութիւն» (Critique of Pure Reason), ուր Քանթ Հիւմի Սկեպտիկական (Skepticism) Փիլիսոփայութեան համազգելով «ի յառաջազունէն» (A Priori) և «ի յետնազունէն» (A Posteriori) իրարու միացուց, կամ այլ խօսքով հաւատքի ու բանականութեան, և ցեղի ու անհատի միջև որոշ փոխ-յարարերութիւն մը ստեղծեց : Իսկ յաջորդող Գերման Փիլիսոփաներէն ոմանք ինչպէս Կէօթէ, Ֆիլիթէ, Հէրտէր և Հէկէլ մէկ ծայրայեղութեան երթալով տիեզերականն ու պետութիւնը չեշտեցին, իսկ ոմանք ալ ինչպէս Մաք Շթըրնըր և Նիշէ միու ծայրայեղութեան երթալով անհատն ու «Գերմարդու» (Superman) չեշտեցին :

Ուամկավարութեան զարգացումն ու անհատականութեան հոլովոյթը Ներոյժ (Conscious) հանդամանք կ'ստանայ Թրանսական Մէծ Յեղափոխութենէն վերջ : Ժան Ժադ Ռուսօն այդ բոլոր շարժումներուն կեղրոնն էր, և արդի ուամկավարութիւնն ու անհատականութիւնը շատ բան կը պարտին անոր ուսուցումներուն : Անիկա էր որ զիերէ առաջին անգամ իր ժամանակին ողին ըմբռունեց, զայն իւրացուց, համազրեց, և իր Փիլիսոփայութեանց կորիզը կազմող «Բնական Վիճակ» (State of Nature) շատ մը շարժումներու ծնունդ տուաւ . ինչպէս վիստական գրականութեան, ընկերաբանութեան, անհատականութեան, հողերանական դաստիարակութեան, և մանկան հողերանութեան (Child Psychology) :

Բուսօյէն ասդին պետութեան և անհատականութեան, ընկերութեան և անձի փոխ-յարաբերութիւններու մասին յայտնուած են բազմաթիւ գաղափարներ որոնք զլիսաւոր երեք վարկածներու ներքեւ կրնան ամփոփուիլ։ Առաջինը անհատապատական վարկածն է (Individualistic theory), երկրորդը՝ ընկերապատական վարկածը (Socialistic theory), իսկ երրորդը՝ զործարանական վարկածը (Organic theory)։ Անհատապատական վարկածը կը պնդէ թէ անհատը ամէն ինչ է և ընկերութիւնը անհատներու ամբողջականութիւնն է (Aggregation), ընկերապատական վարկածը կը պնդէ թէ անհատը պարզապէս վերացականութիւն (Abstraction) մըն է, և ոչինչ իրական է բացի ամբողջականութենէ։ Բուսօ ազատականութեան (Interest), Պէնթհամ՝ օգտակարութեան (Utility), Մաք Շթըրնըր, Նիչէ, և Խպոէն եսականութեան, Թհամըս ձէֆըրսըն, էմըրսըն, և Գարլայլ ինքնավատահութեան (Self-Reliance) և անհատական իրաւունքի (Individual rights), Միլ և Պէն հոլովոյրի (development) և արդարութեան (Justice) սկզբունքներու վրայ յենլով անհատական հոլովոյթը կը շեշտեն։ Իսկ Օվէն, Ֆուլբրիէ, Լասուլ, Մարքս, և իր հետեւորդները Նիւթապատութեան, օգտակարութեան և ամբողջականութեան սկզբունքներու վրայ յենլով ընկերապատականութիւնը կը շեշտեն։ Ա. Ը իր ծայրաշեղութեան մէջ Հիւկական փիլիսոփայութեան (Atomic philosophy) ծնունդ կուտայ որը իր կարգին անիւսանականութեան (Anarchism) և

ոչնչականութեան (Nihilism) կ'առաջնորդէ , երկրորդը իր ծայրայեղութեան մէջ բացարձակի փիլիսոփայութեան (Philosophy of the Absolute) ծնունդ կուտայ , որը իր կարգին համայնապատական (Communistic) , հաւաքապատական (Collectivistic) և ընկերապատական (Socialistic) բռնապետութիւնը յառաջ կը բերէ : Երկուքն ալ իրենց ծայրայեղութեանց մէջ վնասակար և անբնական են : Ծամկավարութիւնը և իր ջատագոված անհատական զարգացումը առնեց ոչ մէկուն հետ առնչութիւն ունի : Անիկարէ՛ ծայրայեղ անհատապատութենի կը խորչի , և քէ՛ ծայրայեղ ընկերապատութենի : ՈԱՄԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՃԱՄԲԱՆ ՀՈԼՈՎՈՒԹՅԱԿԱՆ ՃԱՄԲԱՆ է :

Ահաւասիկ այս էր պատճառը որ կարդ մը փիլիսոփաներ , ի միջի այլոց Պղատոն և մանաւանդ Հէրովարթ Սրէնորը , անհատի ու պետութեան այս փոխ-յարաբերութիւնը Գործարանական է ըստն : Թէ և կենսարանական այս վարկածը ռամկավար պետութեան կազմին մէջ անհատի ու պետութեան փոխ-յարաբերութիւնը առերկեցյա խիստ լաւ կը բացատրէ , և ընդհանուր առմամբ զիտուններու կողմէն ընդունուած իրողութիւն մըն է , և սակայն իրերը վերին ակնարկով մը դիտելով մեզի կը թըւի թէ Ռամկավարութեան սկզբունքները ո՛չ թէ կենսարանական ու գործարանական են , այլ՝ հոգեբանական կազմակերպական (Organization) : Կենսարանական հոլովոյթը անգիտակից (Unconscious) է , հոգեբանական հոլովոյթը՝ ներոյժ (Conscious) , առաջինը կեանքի ստորին խաւերը

բացատրող վարկած մըն է, երկրորդը՝ կեանքի վերին խաւերը, մէկը բազդատաբար կայուն (Static) է, միւսը՝ ուժարձակ (dynamic), մէկը կեանք (life) է, իսկ միւսը՝ հոգի (psyche): Կատարեալ Ծամկավարութիւնը վերջնոյն վրայ պէտք է որ հիմնուի: Կատարեալ Ծամկավարութիւնը հոգւոյն ներդաշնակ հոլովոյըն է: Անոր ազրիւրը մարդուն սրտէն կը բղիսի և յենարանը Գիտակից ժողովուրդին ձայնն է: Արդի ռամկավարութիւնը տակաւին իր ռամկական չքջանին մէջն է, և մենք կը յառաջանանք դէպի այն գերազոյն ռամկավարութիւնը:

Ահաւասիկ, այսօր, անհաւասկան զարգացման, ազատութեան, իրաւունքի, հաւասարութեան և եղբայրութեան ռամկավարական այս վսմ սկզբունքները տարածուած են ի սփիւսս աշխարհի, և զարերով թագաւորներու և բռնակալներու տիրապետութեան տակ ճնշուող ժողովուրդները իրենց աչքերը ազատութեան այդ արշալուսին կը դարձնեն: Զինաստանի դարաւոր պարիսպները Ծամկավարութեան յաղթական արշաւին առջե բացուած են, և Ափրիկէան երկիրներն ու ովկիսնոսի կղզիները անոր լոյսովը լուսաւորուած են: Ամրող աշխարհ Ծամկավարութիւնը ընդունած է և պետութիւնները անոր վրայ հիմնուած են:

Քսաններորդ զարը ՄԱՐԴՈՒՆ ԴԱՐՆ է, ԾԱՄԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԴԱՐՆ է:

(Վերջ)

